

մական ձևը և իմաստասիրական խորհրդա-
 ծուծիւնքը մեծապէս կը տարբերին միւսոց
 վառվուռն կրքոտ և բանաստեղծական գրու-
 թեանէն : Բաց ասկէ, Եղիշէ՝ ընծայականին
 մէջ, զոր եօթն յեղանակները աւարտելէ
 յետոյ շարադրած կ'երևի, կը հաստատէ ինք-
 նին, թէ յեօթն մասունս բաժաներ էր զիր
 պատմութիւն . և եօթներորդ յեղանակին
 վերջին տներէն ինչպէս, և գրութեան բնա-
 կան ընթացքէն ալ, կը հետեւի թէ ի սկզբան
 իրապէս վասակայ մահուամբ կը վերջանայր :
 Հարկ է ուրեմն ժամանակի բաւական երկար
 միջոց մը գնել և Եղիշէի կենաց մէջ մեծ
 փոփոխութիւն մը ենթադրել եօթներորդին
 շարագրութեանէն ետքը, որոյ վերայ կը յու-
 տանք ուրիշ առթիւ խօսել :

Եթէ, ի վերջ բանիցս, ազգային պատմը-
 յաց և աւանդութեանց գառնալով՝ զԵղիշէ
 իւր ընկերներովը յԱսորիս և յԱղեքսանդրիա
 գնայու համար նամբայ ելած ատենը (434ին)
 քսան տարեկան ենթադրենք, եօթն յեղա-
 նակները ի զիր առած միջոցին 43 կամ 44
 տարեկան պիտի ըլլար :

Շարայարեշի ՄԻՔԱՅԷԼ ՓՈՐՓՈՒԿԱԼ ՓԱՇԱ



Յ Ի Շ Ա Տ Ա Կ

ՄԻՔԱՅԷԼ ՓՈՐՓՈՒԿԱԼ ՓԱՇԱՅԻ



Ս Ս մեր խոստման, կուգանք ահա նուր-
 բելու հետեւեալ մի քանի էջերը՝ նախորդ
 յօդուածի հմուտ հեղինակի յիշատակին :

Կան մարդիկ, որոց բոլանդակ կենացն ան-
 ընդհատ ճիգ մ'է, յուսահատ ճիգ մի՛ դէպ
 ի այն ամէն բան՝ որ մեծ եւ երջանիկ կ'ը-
 նէ զմարդ . բայց ի գոհ . զի հակառակ ի-
 րենց բոլոր ճգանց՝ կը մնան միշտ փոքր,
 միշտ թշուառ : Կան նա ալլք, որք հազիւ
 բախտին փայփայանքը կը զգան, եւ ահա
 հարուածք, վիշտք եւ ձախողութիւնք կը յա-
 ջրողեն, ժպիտն ի լոց կը փոխուի, ծաղիկն
 փոշ կը գտանայ : Կը գտնուին նաեւ ամե-

նասակաւք, հազարէն մին, որք խանձարու-
 քէն թուին յերջանկութիւն սահմանուած,
 որոց կենաց շաւիղն ծաղկամբք գծուած է,
 եւ թողած հետքերնին՝ լուսաւոր, եւ որոց
 յաջողութեանց կամ փառաց շէնքն՝ ոչ թէ
 բախտէն ընծայուած զիպաց՝ այլ ստոյգ եւ
 իրական արդեանց վրայ հիմնուած՝ բնա չի
 խախտիր, բայց երբ կենաց ճրագն կը մա-
 րի : Այս վերջնոց դասէն եղաւ մեծանուն
 հանգուցեալ վսեմ. ՄԻՔԱՅԷԼ ՓԱՇԱ ՓՈՐ-
 ՓՈՒԿԱԼ, զոր մահն յանակնկալս խլեց ի
 6/18 նոյեմբերի անցեալ (1897) տարւոյ,
 զեռ տողք հասակի մէջ, ի խոր սուգ հա-
 մակելով նորա սիրասուն ընտանիքը, զիջքը
 սիրող եւ յարգող բարեկամները եւ ծառօթ-
 ները . եւ ինչու չըտենք՝ բոլոր հայ ազգը .
 որ՝ թերեւս քան ուրիշ ժամանակ՝ պէտք ունէր
 մի այնպիսի մեծանորի, եւանդուն եւ երախ-
 տաւոր գործըի : — Միշտ ամենայն ազ-
 գային օրաթերթքը եւ հանդէսք, ոչ սակաւ
 օտար լրագիրքը եւս*, տխրութեամբ ծանու-
 ցին մահը եւ լիուրի գովութեամբքը զրուստե-
 ցին մեծանուն հանգուցելոյն արժանիքը,
 անըստգիւտ վարքը եւ անխնով գործօնեւ-
 թիւնը, որքան աւելի պարտականութիւն
 մ'ունինք մենք, — աւելի սերտ եւ անձուկ
 կապեր սնելով նա մեր հետ՝ Միբարնու-
 թեանս ամենէն աւելի սիրող եւ սիրելի
 անձերէն մին լինելով, — իրեն նուիրելու
 մի քանի էջերը թերթիս, զոր նա ինքն՝ իւր
 կենդանութեան միջոց այլեւայլ անգամ պա-
 աուեց իւր ծանրակշիռ յօդուածներով :

Ծնած է ի Միջագիւղ (Կ. պոլսոյ), յա-
 մին 1842, որդի փորթուգալ . Յովսեփայ,

* Յիշենք, օրինակ իմն, Գաղղիոյ Նշանաւոր
 Le Temps թերթը, որ իւր 13322 համարին
 մէջ, նոյն աւուր հեռագրաց մէջ զետեղեր էր
 նա եւ հետեւեալը .

« Կ. Պոլսոյ » 23 նոյեմբ. 1897 » .

« Միբայել փաշա փորթուգալ, կաթողիկէ
 հայ, վեց տարիներէ ի վեր նախարար Անձնա-
 կան Գանձու Սուլթանին, վախճանեցաւ : Եղբը
 էր նա զարտաշար մեծ եպարզոս Ալի փաշայէ,
 տեսուչ մաքսատան, խորհրդակալ Ելեւմտից
 նախարարին եւ վերատեսուչ Երկրագործական
 զբամաստան Գերագանց մատակարար մ'էր նա
 կայսերական գանձուն եւ անստգիւտ անձ մի-
 եւ այլն » :

որ փոզերանոցի մէջ պաշտօնեայ էր եւ իւր
 զիւղին ամենէն աւելի պատուաւոր անձն :
 Միքայէլ նախնական ուսումը եւ կրթութիւնը
 առաւ իւր բնիկ զիւղի կաթողիկէ հասարակու-
 թեան վարժարանին մէջ, ուր սրամտութեամբ,
 ջանասիրութեամբ եւ բարի վարուք կը փայ-
 լէր աշակերտակցաց մէջ : Տակաւին ութա-
 մեայ՝ հասուն հասակի ծանրութիւն եւ խո-

հականութիւն ունէր . իւր սովորական ձեռա-
 խաղերն էին գիւրջ եւ զրիշ . այն տարիքէն՝
 սուր եւ թափանցող միտքը կը ցոյայր վառ-
 վրտուն աչաց մէջ, ինչպէս նա եւ հոգւոյն
 մեծութիւնը՝ դիմաց զիրայ :

Ժամանակ մի աշակերտած է նա եւ աղ-
 զիս նշանաւոր բանաստեղծ Պեշիկթաշեանի :
 Օր մի, երբ աւարտեր էր դասախօսութիւնն,



Միքայէլ Փորթոզցալ փաշա .

աշակերտներէն մին կը մօտենայ Պեշիկթաշ-
 ևեանի եւ կը հարցնէ թէ՛ այսչափ տղայոց
 միջէն ո՞վ է ամենախելացին .

— Ելը տեսն՞ա, կ'ըսէ բանաստեղծն,
 այն փոքրիկ տղան՝ որ գրասեղանին առջեւ
 կծկած կը կարգայ եւ կը գրէ շարունակ . նա
 է մէջերնիդ ամենախելացին :

Հինգ վայրկեան վերջ՝ բոլոր տղայոց բե-
 րանն էր, թէ « Միքէն է գարոցին մէջ ա-
 մենախելացին » : Այդ փոքրիկ Միքէն՝ ա-
 պապայ Միքայէլ Փորթոզցալ փաշան էր :

Յամին 1852 անցաւ ի Պարիս, մեր նոյն
 ժամանակի Մուրատեան վարժարանին մէջ
 բարձրագոյն ուսումնեցրը առնլու եւ կրթուելու

համար : Նոյն վարժարանին մէջ, երեք մէկ-
 մէկէ աւելի նշանաւոր եւ գիտնական գաս-
 տիարականներու խնամոց ներքեւ, — որպիսիք
 էին՝ Հ. Գաբրիէլ վ. Այլազովսկի, Հ. Ռա-
 փայէլ վ. Թրեանց եւ Հ. Ղեւոնդ վ. Ալի-
 շան, — ուշիմ պատանդին մտաւոր եւ հո-
 ցեկան կարողութիւնք զարգացան իրենց բո-
 յոր ուժով, եւ այդ խնամման գաստիարակու-
 թեան պտուղք եղան նորա ապագայ կենաց
 փայլուն յաղուցութիւնք : Բաւական է յիշել
 միայն նոյն յարկին ներքեւ գտնուած ժամա-
 նակակից աշակերտաց անուանքը*, եւ պիտի
 տեսնէ մարդ՝ թէ որպիսի ապագայ նշանա-
 ւոր անձանց հոյլ մի պատեր էր զպատանին
 Միքայէլ : Յատկապէս, զեռ փոքրիկ եղած
 ժամանակ, Այլազովսկի խնամոց եւ հա-
 մարման առարկայ զարձար էր նա, իւր ջա-
 նասէր եւ ազնուական բարոց համար. ի
 սկզբանէ հետէ սիրոց եւ մշակոց եղած էր մեր
 նախնեաց լեզուին եւ զբականութեան, եւ
 մինչեւ վերջ չի թողոց բնաւ այդ ասպարէ-
 զը, որ ոչ նուազ քան գործոնեայ կենսքն՝
 պատուաբեր եղաւ իրեն : Մի եւ նոյն խնամքը
 եւ սէրը տեսաւ նա նոյնպէս իւր երկրորդ
 տեաչէն, որուն ժամանակ աւարտեց իւր ու-
 սումնական շրջանը : Հաջիւ մտքին թեւերն
 բուսած, չի փորձեց նա՝ այլոց նման՝ իսկոյն
 թռչիլ ի հայրենիս, քանի որ վարժարանն՝
 երկրորդ հայրենի տուն, եւ դաստիարակը՝
 իրեն ճշմարիտ ծնողք եղեր էին. կ'ուզէր
 տակաւին ճոխացնել իւր մտաւոր պաշարը,
 եւ այն պատճառաւ մի քանի տարի եւս
 մնաց զպրոցին մէջ՝ իրբ բարձրագոյն ուսա-
 նոց. — այս ժամանակ էր ա՛նա՝ որ Հ.
 Ղեւոնդ վ. Ալիշանի հայրութիւնը վայելեց :
 Մեծ բան մ'ըսած չենք լինիր, եթէ
 ըսենք՝ թէ սիրելի էր նա առ հասարակ բոլոր

մեծերուն եւ ընկերակցաց, իւր գեղեցիկ ձիւ-
 քերուն համար, օրինակ էր ամենուն կար-
 զասպահութեան եւ փութաշնունութեան, յար-
 գելի եւ պատկառելի իւր բոլոր աշակերտակցաց
 առջեւ. որոց մէջ կը գտնուէին այն ժամա-
 նակ երեք ազնուական ընտանեաց զաւա-
 կունք, Պօղոս Այլաշէրտի (այժմ լազարեան
 կրօնաւոր ի Պարիս), Արթին Ջամշեան եւ
 Բակօր Տամառան : Եթէ Հ. Ղեւոնդ վ.
 Ալիշան վարժարանին հոգին էր կամ զլուսը,
 այս երեքն այլ՝ Մ. Փորթուզալին հետ
 միասին՝ երկու զոյգ աչքերն էին նոյն վար-
 ժարանին, իրենց բարի վարուք, ազնիւ
 կրթութեամբ եւ ուսումնասիրութեամբ : Ան-
 շուշտ փոքր զարմանք պիտի չազդէ ընթեր-
 ցողաց, երբ ըսենք՝ թէ Մ. Փորթուզալ յար-
 գելի էր նոյն իսկ սևուցաց՝ իւր խոհական
 լրջութեամբ, եւ որ մեծն է՝ նոյն ժամանակի
 մեր երիտասարդ ուսուցիչ քահանայք անգամ՝
 յարգանք մի կը զգային հետք խօսելու եւ
 վարուելու միջոց, եւ երբեմն՝ զժուարին
 խնդրոց մէջ՝ իրեն խորհուրդ կը հարցնէին :
 Չի մոռնանք ըսել՝ որ կրօնական պարտոց
 մէջ եւս շատ եռանդուն էր, եւ յաճախ՝ ամեն
 շարժմ մի կամ երկու անգամ հաճութեամբ
 տեսչին՝ իւր վերոյիշեալ ընկերաց հետ կ'ընդ-
 ունէր ս. Խորհուրդները, որք ոչ միայն հո-
 գեկան շնորհաց՝ այլ եւ մտաբանութեան եւ
 երկնակութեան աղբիւր կը լինէին իրեն :

Յետ դառնալու ի կ. պոլիս հարուստ պա-
 շարով մի լեզուաց եւ գիտութեանց, երբէք
 անզործ կամ անպաշտօն չի մնաց, բայց
 միայն պատահարաբ կամ մեծ հարկէ մի
 բանապատեալ. զի միշտ, ամէն տեղ եւ ա-
 մենէն եւս գնահատուեցան նորա բարձր ար-
 ժանիքն : Խու ստացած ընտիր կրթութիւնը
 պորձածեց յօգուտ իշխանական ընտանեաց,
 որոց զաւակաց կատարակ կարգուեցաւ :
 Նորա մէջ կարծես ի մի զուգեր էին ամե-
 նայն հազուազեւա յատկութիւնք եւ ձիրք,
 զինքը այն բարձր դիրքին հասցնելու եւ այն-
 պիտի փայլ մի ապու իրեն՝ որ ամենուն
 նախանձելի կ'ընէին զինքը : Սակայն, բա-
 րեարտաբար, ս'չ բարձր դիրքն եւ ոչ ան-
 համբախտ փայլն բնաւ չի կրցան զինքը շատ
 ցընել. ձիրք՝ որ ամենուն տրուած չէ : Ամենէն

* Ցանկացողք կարող են տեսնել այդ ա-
 նուանց ցանկը Բիւզանդիոնէ 313 Թուայն մէջ
 (1897, նոյեմբ. 8/20), յորմէ կը պակասի Պ.
 Գրէգոր Պըյըզլեանի անունը, Պուքրեշտի մէջ
 նշանաւոր փաստաբան, եւ երկակայպէս Խոր-
 հըրդական՝ վերին զատաւրյոճ եւ արքայու-
 թեան տեսնի իշխանապետութեան Ռոմեանոյ :

աւելի վտանգաւոր հասակին մէջ, ի պատաւ նեկութեան եւ յերիտասարդութեան, զերծ մնաց ամէն տեսակ փոթորիկներէ եւ ալիքներէ. ամուր բռներ էր սրտին զեկը, որով խաղալիք չեղաւ կրից բռնութեան :

Իւր լեզուագիտութեամբ պետական անձանց ուշը գրաւեւ էր. Բ. Դրան մէջ թարգմանի պաշտօն վարեց, ինչպէս որ ժամանակ մի վերջ՝ նոյն պաշտօնով կրեաւ զճաց մեծ եպարքոս Ալի փաշայի հետ : Այդ պաշտօնին մէջ ըստ ամենայնի յաշողութիւն ցոյց ապաւով, ի դարձին՝ մեծ թողալով՝ կ. պոլսոյ մաքսատան վերատեսչի օգնական եղաւ. սոյն գործոյն մէջ՝ մեծամեծ ծառայութիւններ մատուցեալ տէրութեան իւր սրամիտ եւ հնարագէտ հանճարով. զի նոյն իսկ զրոյնամիջոց եւ լրացողաց զրոյնի օրէնքը ինքն ծրագրեր էր, որ եւ ընդունելի եղաւ՝ եւ այնու անհամեմատ կերպով անեցաւ տէրութեան զանձն : Գրեթէ 12 տարի շարունակ հաստատարմար ծառայելով մաքսային գործոց մէջ, աւելի բարձրագոյն զիրք եւ պաշտօն մի ստացաւ. Խորհրդական եղաւ Ելեւմտից նախարարին : Սոյն պաշտաման մէջ եւս ցոյց տալով հաստատարապէս թէ սրամտութիւն եւ թէ անձնատէր գործօնէութիւն, վեհ. Սուլթանի յանձնարարութեամբ Երկրագործական Դրամատուն մի հաստատեց, որուն վերասեսուչ եղաւ, յորմէ դրամական շատ մեծ օգուտ եւ շահ ունեցաւ տէրութիւնն : « Այդ հաստատութեան համար կրած աշխատութիւնն, կ'ըսէ իրեն ծանօթ եւ բարեկամ յօգուածագիր մի Մախախ, նոյն իսկ իրան փաշային պատմածին նայելով, մի տեսակ բնկերական հրաշագործութիւն է թէ եւ, բայց վերջապէս յաշողով է եւ իր արքունի գպրոցներում ուսուցչութեամբ առջը բերած ուսանողներին ծառայեցնում է այդ հաստատութեան մէջ »* :

Սոյն պաշտօնավարութեան միջոցի ցոյց տուած աջողակ եւ հաստատարի գործօնէութեամբ յինքն ձգեց ո՛չ միայն տէրութեան բարձրաստիճան անձանց ուշադրութիւնը, այլ նոյն իսկ վեհ. Սուլթանին ամենաուրեք հա-

մարման արժանացաւ, որ՝ յետ մահուան հայազգի Յակոբ փաշայի՝ դուռ զինքը Նախարար իւր Անձնական Գանձուն : Մախախ մանակ յետոյ, ընդունեցաւ վէզիրութեան բարձրագոյն աստիճանը, ինչպէս որ ունէր Օսմանիէի, Մէճիտիէի, Իմթիագի ոսկի եւ արծաթ եւ ուրիշ տէրութեանց բազմաթիւ շքանշաններ : Այս բարձր պաշտաման հետ ունէր նա եւ կայսերական իշխանաց — որք մեծ յարգանք եւ համակրութիւն ունէին առ ինքն — ուսմանց բարձրագոյն հսկողութեան պաշտօնը :

Վսեմ. Միքայէլ փորթուպոյ փաշա բաւական ժամանակէ ի վեր շարքաբախտէ վարակուած լինելով, վերջերս աւելի եւս բըռնացեր էր նորա վերայ այդ անողոր հիւանդութիւնն, որուն հետ միանալով նա եւ ուրիշ ցաւեր, հասուցին զինքը մինչեւ ի գուռն մահուան : Այն յետին ճգնաժամին անցամ ցըցոց նա իւր հոգոյն մեծութիւնը, Եկեղեցւոյ սուրբ Խորհրդովք զօրացեալ եւ միութեալ, անխուլ եւ քրիստոնէականութեամբ ընդունելով Աստուծոյ սահմանած վճիռը : Եւ այսպէս փառօք կնքեց նա իւր մահկանացուն, թողլով աշխարհիս բարեխղճ եւ անբասիր պաշտօնէի, բարի քրիստոնէի, եւ գիանական անձի համբաւը :

« Համազպային լլաւի ընդհանուր արտայայտութիւն մը եղաւ, կ'ըսէ Բիզպանդիան, ողբացեալ Միքայէլ փաշայի յուշարկաւորութիւնը » : Տիւրք եւ սրտամէլիկ հանդիսին ներկայք էին, առանց բացառութեան, ամենայն նշանաւոր եւ աստիճանաւոր անձինք կ. պոլսոյ՝ ո՛ր եւ է ազգի կամ կրօնական զաւանուութեան եւս պատկանէին, որոց միայն անուանց ցուցակն պիտի զրուէր թերթիս 2—3 սիւնակները : Կը գտնուէին հոն սզակիրք՝ վսեմ. Յ. էֆ. Մազըզ, յաջորդ հանդուցընդին կայս. Անձնական Գանձուն նախարար, կայսերական պալատան, Բ. Դրան, զեսպանատանց, կայսերական հաստատութեանց եւ երեւելի դրամատանց, ամենայն տեսակ ընկերութեանց, վարչութեանց եւ տեսչութեանց ներկայացուցիչք. հոն էին պարձեալ ամենայն եկեղեցեաց եւ կրօնական դատարարաց պետերու փոխանորդք : Իսկ նորա մտերմաց,

* Մախախ 29/թ. 15/25 Նոյեմբեր 1897 :

ծանօթից եւ բարեկամաց եւ այլ յուղարկաւորաց թիւ չկայր, այնպէս որ անցուպարձն անկարելի պիտի լինէր, եթէ ոտտիկանաց խումբ մի բռնի անցք չի թանայր այն խոռոն բազմութեան միջէն։ Յազարկաւորութեան հանդիսի նախագահն էր Գերեթը։ Ազգութեան պատրիարքն, շրջապատեալ իւր կղերի բարձրագոյն եւ պատուաւոր եկեղեցականներով։ Չանգակաց տխուր գանչիւնը, երգեցողաց մեկամաղձիկ թրթռուց ձայնը, ամբօրին խոչ հծծիւնն, խնկերու անոյշ բուրմունք, հազարաւոր մոմերու եւ ճրագներու լոյսերն, այս բոլորն ի մի խառնուած՝ գերեկրեայ հանդէս մի կը ներկայացնէին աչաց, անբացատրելի տխրութեամբ մի կը համակէին ամենուն սրտերը։ Կարծես մահուան յողթանակի էր այն, որ մէկ կողմէն՝ աշխարհի եւ փառաց ոչնչութիւնը կը նշուակէր, եւ միւս կողմէն՝ կրօնից վեհութիւնը եւ յաստեանականութեան զաղափարը կը ներշնչէր։ Յաջորդեցին իրարու զգայուն եւ գեղեցիկ պամբանականներ, որոց դրուատիք բիւրուոր արձագանգներ կը գտնէին ունկնդրաց սրտերուն մէջ. եւ մեծանուն հանգուցելոյն յիշատակին ընծայուեցան ամենայն շուք, պատիւք եւ փառաւորութիւնք, զորս կարող էին ընել սիրելիք, բարեկամք, ծանօթք, աշակերտք, բարեբարեալք, միով բանիւ այն ամէնքը՝ որ բարոյական կամ ընկերական պարտականութիւն մ'ունէին առ նա։

* *

Յետ հարեանցի ակնարկ մի տալու Միքայէլ փաշայի հրատարակական կենաց, սկսեալ ի մանկութենէ մինչեւ ի յետին շունչն, գառնանք արդ նկատելու իւր առանձնական կենաց ձիւղերը, բարեմասնութիւնները, կամ մանաւանդ՝ իւր ներքին աշխարհի գեղեցկութիւնները, որքան կարելի է այդ, որովք ոչինչ նուազ փայլեցաւ նա՝ քան իւր բարձր դիրք եւ պաշտամամբք։

Մեծ եւ նշանաւոր անձանց աչքի զարնող թերութիւն մ'է բարձրամասնութիւնն, որով իրենցմէ զուրս ուրիշ մեծ եւ բարձր բան չեն տեսներ, արհամարհոտ աչօք կը նային իրենց

շուրջը, միշտ ամպերով ծածկուած՝ անմատչելիք են այլոց. — այդ թերութիւնը շունէր Միքայէլ փաշայ։ Ընտանի էր այն ամենուն հետ՝ որք իրեն կը մօտենային. չգիտեմ ինչպիսի շնորհք մի կը փայլէր նորա բոլոր անձին վերայ, որով կը մուգէր իւր դէմքին վերայ բնութեան գծած լրջութիւնը կամ խստութիւնը, — ազնուութիւն մի՞ որով սիրելի էր ամենուն՝ առանց պատկանանքէն բան մի պակսեցնելու։ Հաստատամիտ էր՝ առանց յամառ լինելու, ինչպէս կը վկայեն գիտքը շատ մօտէն նանալոյք, մանաւանդ յերբ բանի խորը քննելով՝ իմանում էր նա ճշգրտութիւնը, պէտք էր որ իր սասածին իրայ հաստատ մնար։ Արդար եւ անաչառ էր նա գնահատելու մէջ ուրիշի արժանիքը կամ ո՛չ. չգիտէր ճերմակին սեւ ըսել կամ սեւին ճերմակ, թէ եւ իւր բարեկամը լինէր կամ թշնամին։ Երբէք նա կենաց մէջ հետամուտ եղած չէ պատուոց, պաշտօններու, — յիրաւի հազուադիւրս առաքիտութիւն աշխարհի վերայ, — ընդհակառակն կը փախչէր անոնցմէ՝ ինչպէս մարդ իւր ստուերէն, եւ նոքա միշտ իւր ետեւէն կը վազէին եւ կը հասնէին։ Այդ ընթացքին մէջ երբէք մասն ունեցած չէ բախտն, կամ ուրիշ մարդկային հնարքներ, այլ լոկ իւր ձիւրքերն, հաւատարիմ ծառայութիւնն եւ ժիր գործօնութիւնն եղան որ զինքը այնչափ բարձրացուցին։ Եթէ կրցաւ օտարաց զաւակներուն ճարտար զաստիարակ լինել, կրնանք երեւակայել թէ ինչպիսի եղաւ իրեններուն. այդ յայտնի է նորա ընտանիքը մօտէն ճանաչողներուն։ Անկեղծութիւնն իւրմէ անբաժան էր՝ ինչպէս իւր շուքն. խօսքը՝ մտաց թարգմանն էր, դէմքը՝ սրտին. կ'ըսէր ճշմարտութիւնը՝ ուր որ հարկ էր, զի ոչ մէկ երկիւղ ունէր եւ ոչ շահ. որուն կը կարող էր՝ բարիք կ'ընէր, իսկ ուր չէր կարող՝ սնուփ խոտամարք կամ յոյսերով չէր խաբէր զայս։ Ամէն գործի մէջ իրեն առաջնորդ ընտրած էր՝ խիզը, եւ նպատակ՝ հասարակաց օգուտը եւ անձին ստոյգ պատիւը։ Հաւատարմակէն թէ իւր պաշտօնական գործերուն եւ թէ պարտուց մէջ ճիշդ էր եւ վերին աստիճանի կարգապահ, եւ չգիտէր ձգձգել՝ ուշացնել զանոնք. նոյնը կը պահանջէր նա եւ իւր ստո-

րակարգ պաշտօնեաներէն ։ « Տնական կարգապահութեան մասին մի օրինակելի տիպար էր, կը գրէ իւր մտերիմն Մ. Աղաբէգեան. տան մէջ սենեակներու բաժանում, կահկարասիներու սարքում, սեղանատուն, հիւրատուն, գրքատուն, պարտէզները, անտառիկը ջոկ, անուները, մաշարայ ջոկ, ծաղկանոցն էլ տուննին, ամէն ժամանակ ծաղկած մշակուած էին. ծառաները մաքուր հագուած ու քաղաքավար, միշտ իրանց գործին վրայ պատրաստ, գնացող եկող անպակաս, բայց ձայն ձգտուն չկայ, մի խօսքով այդ տուն ժամացոյց էր, *chronomètre*, ճշդն ասելով՝ Միքայէլ փաշայի պատկերը » ։ Իրեն արտաքինը տեսնելով՝ պիտի կարծէիր զինքը գոռոզ բնապարտութեան տէր մարդ մի, սակայն այնպէս չէր. ընդհակառակն, զիջող, սկուռն, խնարհամիտ էր, որ զիտը յարմարիլ պարագային եւ միջավայրին ։ Նորա այդ արտաքին գոռոզ երեւոյթն ուրիշ բան չէր, « բայց միայն պարզապէս իր հոգւոյն վեհութիւնը մարմնոյն փոխանցուած », ինչպէս գեղեցիկ կերպով կ'ըսէ « Ատուշան » ոմն յօգուածագիր Բիւզանդիոնի . « արուեստ չկար իր շարժումներուն մէջ, իր բնական յօրինուածքն էր՝ որ ասելի վեհանձուութեան տպաւորութիւնը կը թողար բարեացակամ դիտողի մը վրայ՝ քան թէ ամբարտաւանութեան » ։ Իսկ թէ ինչո՞ւ այն վեհամ, յարգանք ազգող վէմքն այնչափ լուրջ էր, մնայլ ամպերով պատած, ուր հազիւ երբեմն թեթեւակի կը փայլակէր զուարթութիւն . այդոր պատճառ իւր խօսուս եւ բազմազբաղ կեանքն էր, որով չափազանց ընկղմած իւր պաշտօնին գործերուն եւ ուսումնական մտածութեանց մէջ. չգիտէր բէք սթափումն կամ հանդիստ տալ իւր մտաց եւ մարմնոյն ։ Երբէք իւր կենաց — ասւո՞ղ, որ այնքան կարճ եղաւ — եւ ոչ իսկ մի ժամը խաղերու, վայելից, ընկերական զբօսանաց չի ծախեց բնաւ. այդ մասին, այո՛, ուրիշ էր ։ Եւ ցուցնելու համար թէ որքան համեստ էր նա՝ նոյն իսկ իւր բարձրութեան մէջ, կը գնինք հետեւեալ մանրամասն .

տի վերադառնար եւ պիտի բաժնուէր իւր սիրելի եւ յարգելի գաստխարակէն, որ էր Հ. Դեւոնց վ. Ալիշան, իբր իւր սիրոյն եւ յարգանաց յիշատակ թողոց վերջնայս քով՝ անգլիերէն քերթուածոց գրքոյի մի ։ Տարիներ անցաւ, Միքայէլ մեծամեծ պաշտօններու գլուխ անցաւ, անունն ամէն տեղ զովութեամբ լուսեցաւ, սակայն ձայնը չէր լսուեր բնաւ. լուսթիւն էր երկու կողմանէ եւս, կարծես մոռցուեր՝ խղուեր էր սիրալիր յուշերու կապն ։ 1890ին՝ Հ. Ալիշանի յիսնամեայ յոբելեանը ստուեցաւ, որ գրեթէ համազգային տօն մ'եղաւ, ամէն կողմերէ՝ եւս եւ անձանթ հեռուոր անձերէ եւ տեղերէ՝ արձագանգ գտնելով. այլ Հ. Ալիշանի սիրելի աշակերտ Միքայէլի կողմէ խորհրդաւոր լուսթիւն կը պահուէր ։ Նոյն լուսթիւնը պահուեցաւ նա եւ Հ. Ալիշանի կողմէ, երբ աստիճանէ յաստիճան բարձրանալով Միքայէլ՝ հասաւ մինչեւ ի ծայրն, նախարար եւ վեհապետ հանութեամբ վեհ. Սուլթանին ։ — Չգիտեմ ինչպէ՞ս՝ որ մ'այլ վերջապէս արծարծեցան երկուստեք հին անոյշ յիշատակներ . Հ. Ղ. վ. Ալիշան ազնիւ զրույթեան մի հետ, որով կը շնորհասրէր փաշային բարձր արժանիքը եւ աստիճանը, զրկեց նա եւ՝ իրեն քով յիշատակ թողուած անզլ . քերթուածոց գրքոյիւր ։ Անկարելի էր բացատրել փաշային զգացած ուրախութիւնը . իսկոյն զգացմամբ լինի թուղթ մ'ուղղեց առ Հ. Ղ. Ալիշան. որուն մէջ կարծես ինքզինքը կը պատկերէ, իւր երախտագէտ սրտին, իւր համեստ՝ պարզ եւ ընտանի բարուց նկարագիրը կ'ընէ փաշան ։ Նոյն գրոյն մէջ կը խոստանայ ուրիշ նոր յիշատակ մ'այլ ուղարկել, որ՝ ինչպէս յայտնի է խօսքերէն՝ իւր Եղիշէի վերայ գրած երկասիրութիւնն է, որու մասին թէ եւ գրուեցաւ ազգային լրագրաց մէջ՝ թէ վեհնեակոյ Մխիթարեանց վանքը զրկուեցաւ, այլ մեծք դեռ տեղեկութիւն չունինք թէ ինչ կարգազրույթիւն եղած է այդ մասին ։ Նոյն տու թիւ ուղարկեց նա եւ իրեն կենդանագիրը, պարզ քաղաքացոյ տարագրով, ինչպէս կը տեսնուի յօդուածիս սկիզբը ։ Անշուշտ ախորժելի պիտի լինի ազգայնոց տեսնել յիշեալ թուղթը .

Միքայէլ փաշա, զեռ պատանեակ՝ երբոր Պարսիսէն ի Պուլիս ընտանեաց գերկը պի-

Կոստանդնուպոլիս. 27 Մեպոս. 1894.

ՍԻՐԵԼԻ ՎԱՐԳՎԱԳՅՏ ԵՒ ՀԱՅՐ.

Էտ առի իմ հին յիշատակս, որ այստեղեւտէ ձեր նորր պիտի ըլլայ, ոչ փոխան ձեր հին Միքայելի՛ն՝ կը զրկեմ նոր եւ հին սը, որոյ վրայ ժամանակին եւ աշխատութեան նշանները առելի պիտի տեսնեիք՝ երկ վարպետ յոսանկարի ձեռքէ անցած լըլլար:

Ուրախութեամբ տեսայ որ այլեւոր տարիքն հոգեւանդն դիմացդ, — եւ որպէս յոսանք առողջութեանդ, — այլայլութիւն չէրբաւ:

Ձեր փոքրիկ եւ սիրարժոյն գիրը մեծ հրձոռանք պատճառեց ինձ, թպկտ առելի երկայններն ալ միշտ ախորժով կ'ընթեանում, երբ ատենն ներկ կամ մոռնայ կարելի ըլլայ զներկայն: Յիշատակ մ'ալ պատրաստած ունիմ, որում կը վկայէ եւս Արքանայր Յէրն, որ թպկտ զոգնաբնայ ինչ յինքեան, բայց երկար պարապմանց արդիանք ըլլալով, պիտի ցոցանէ թէ ո՞րքան Ձեր եւ Միաբանութեանդ յիշատակօք գրադած է բազմամեայ շտապեան մէջ

Հինաւուրց աշակերտդ

Մ Ի Ք Ա Յ Ե Լ Փ Ո Ր Ք Ո Ւ Գ Ա Լ

* *

Միքայել փաշա՝ իր ունեցած բազմակողմանի հմտութեամբն եւ՝ ազդերնուս մէջ հազուադիւս անձերէն մին էր. եւ սա կը կազմէ իւր երրորդ առաւելութիւնը: Թափանցող եւ սուր միտք, խօսակցութիւնը՝ յստակ եւ տրամաբան, ձայնը՝ հնչուն եւ զօրաւոր, ոճը՝ սեղմ եւ ախորժելի, գեմը՝ վեհ, եւ կերպը՝ ծանր: Այս ամէն բան ի մի զալով, խօսած պահուն՝ անզգալի կերպով՝ այնպիսի հեղինակութիւն մի կ'առնուր, այնպէս կը դիւթէր

ունկնդիրը, որ կարծես ուսուցիչ մ'էր որ կը վարդապետէր եւ զու ստիպուած է իր աշակերտի պէր խաղալ: Մայրենի լեզուին պէս քաջ կը հասկնայր, կը խօսէր եւ կը զրէր տանկերէն, անգլիներէն եւ ֆրանսերէն. լեզուն սլլ մտքին նման նկուն եւ բեղմնաւոր էր: Իրեն սիրած մասնագիտութիւնը էին անասնաբան եւ ելեւ մտական գիտութիւնք, որոց մասին ճառող հեղինակ եւ գիրք չկայր՝ որ իրեն ծանօթ չլինէր: Արդէն տարիներէ ի վեր ուսուցչութիւն կ'ընէր Իրաւագիտութեան եւ Քաղտնետեսագիտութեան, կայսերական Միլիտարի վարժարանին մէջ, որով կրցաւ այդ ճիւղերուն ձեռնհաս պաշտօնեաներ հասցունել տըրութեան: Այլ մասնագիտութեանց մէջ էր իւր զլխաւոր զդատնիչն, արով արժանացաւ այնպիսի համակրանք վայելել եւ փափուկ պաշտօններ վարել՝ այնքան փութօրակից ժամանակներու մէջ: Սակայն լոկ զոցա մէջ չէր ամփոփուած իւր հմտութիւնն. հաւասարապէս իմաստասիրութեան եւ պատմութեան, օտար ազգաց զրականութեան, եւ բարձրաստիճան անձին վայել եւ կարեւոր ամենայն ուսմանց եւ գիտութեանց սեղեակ էր նա: Սուր, կտրուկ, իմաստալից տեսութիւններ կ'ընէր ամէն կարգացածին եւ լրածին վերայ, այնպէս որ ինչ գիտութեան մասին որ խօսէր՝ նոյնին մասնագէտ պիտի կարծուէր: Իւր տառնը զլխաւոր զարդն էր ճոխ գրատունն, զոր եւ պարծանքով կը ցուցնէր բոլոր այցելուաց, ուր՝ առանձին առանձին պարտններու մէջ՝ կարգով եւ ճաշակով գետեղուած էին հազարի շափ այլեւայլ նիւթոց վերայ ճառող հաստրներ, զորս մի առ մի — անհաւատալի բան — թերթեր՝ ընթերցելի եւ ուսումնասիրելի էր, որուն անփախելի տպացոյցքն էն այն ամէն գիտաբանութիւնք, որ կը գտնուին նշանակուած նոցա շատերու լուսանցքին վերայ: Այս կայն նորա զլխաւոր ուշը զրուեր էր մայրենի լեզուին եւ զբաղանկութեան ուսումն, որ եւ մինչեւ իւր կենաց վերջին ժամանակը՝ իրեն միակ սիրելի պարագումն եւ զբօսանքն էր եղած ազատ ժամաց մէջ: Այլ գ անխոնջ եւ բազմամեայ ուսումնասիրութեան արդիւնք է՝ իւր միակ անգլին գրուածքն Եղիշէի մասին, զոր ժառանգութիւն թողուց ազգիս բանասիր

րաց, եւ որուն նշմարներ տեսեր են եւ պիտի տեսնեն նա եւ ներկայ թերթիս մէջ մեր ընթերցողներն : Սա՛ խնամով եղած ուսումնասիրութիւն մ'է մեր ամենէն աւելի սիրելի պատմչիին վարուց եւ գրքին, յորում ցոյց կու տայ հեղինակն իրեն բովանդակ հմտութիւնը, եւ կը ներկայանայ մեզ միանգամայն լեզուաբան, պատմագէտ, բանասէր, կրօնագէտ եւ քաղաքագէտ : Այդ մեծ աշխատութեան համար կարեւոր եղած ամենայն միջոցները ձեռք բերեր էր նա, ինչպէս կը վկայեն նոյն գրութեան ծանօթացող անձինք, գիրք, բառարան, աշխարհացոյց, պարսիկ եւ հնդկիկ կրօնից վերայ ճառող մատենանք : Յուսամք թէ այդ գրութեան մէջ լուծած պէտք է լինի շատ խնդիրներ, որոնք մերթ ընդ մերթ ծագեր են եւ վերջերս այլ ծագեցան բանասիրաց մէջ. հետեւաբար շատ մեծ օգուտ եւ ծառայութիւն պիտի մատուցանէ մեր ազգային գրականական պատմութեան, եւ բանասէրք հետաքրքրութեամբ կը սպասեն նորա հրատարակութեան : Միքայէլ փաշա, հմուտ լինելով նա եւ պարսկերէն լեզուի եւ պարսից Պ-ն դարու կրօնական եւ քաղաքական պատմութեան, — որոնք անձուկ աղերս ունին իրեն ուսումնասիրած գործոյն հետ, — ի հարկէ մեր մէջ ամենէն աւելի ձեռնհաս անձն էր այդ աշխատութեան : Լսենք թէ ի՞նչ կ'ըսէ Մ. Ալլաբէգեան, նորա ընկերակից եւ մտերիմ բարեկամն, Միքայէլ փաշայի առողջամտութեան եւ այդ գրքի մէջ բացատրած զազափարնբու մասին. « Գրչապիրքը վեր առնելով ձեռքը՝ ասաց ինձ, մի մտիկ արա՛ ի՞նչ եմ արած Եղիշէի մատենագրութեան մասին. նրա Յիսուսի ֆրիստասի դժոխք ի՞նչելու նկարագրութիւնը բաղկատել եմ Միլտոնի Գրախտ կուրսելոյն մէջ Յիսուսի ֆրիստոսի լիմպոս մանելու նկարագրութեան հետ. այդ ասաց, ու սկսաւ կարդալ : Ղորդ եմ ասում, լսելու բան էր փաշայի կարգացումըն : Այդ նկարագրութեան մի պարբերութիւն հայերէն էր կարգում, մի պարբերութիւն անգլիարէն. այնպէս ոգեւորուած, այնպէս զգացուած արտաբերում էր բառերն ու խօսքերն, հենց կարծես թէ ինքն այն անգն էր գտնուած եւ իրողութիւնն երեւակայութեան մէջ պատար

կերացուցած նկարագրութիւնն էր անում » : Ախտն, որ այսպիսի մեծ աննման անձնագրութիւն մի, որ զերազանց կերպով օժտուած էր յԱստուծոյ եւ ի բնութենէ աւմենայն ձիրքերով եւ յասկութեամբ, յեզակարծ ժամն կտրուեցաւ մահուան գերանդին : Ի՞նչ սիրտունը ընտանեաց եւ բարեկամաց հառաչանաց եւ արտասուաց հետ կը խառնենք նա եւ մերիներբը. եւ այս սակաւ առղբը՝ իբրու փունջ մի ծաղկանց բուրանտանի Միքաբանութեանս, զոր նա այնքան սիրեց եւ յարգեց, կը նուիրենք իրեն անմահ յիշատակին. իցիւ թէ անթառամ մայրի իրեն անուան պէս :

Լ. ՅՈՎ. ԲՈՐՈՍԵԱՆ

ԱՅՎԱԶԵԱՆ ՅՈՎ. ԶԱՆԵՍԻՍ ԾՈՎԱՆԿԱՐԻՉ

Հ ԱՅ հանճարն հրաշք կը զործէ : Սակաւ կ'երեւի նա հրապարակի վերայ, ստոյգ է այդ, բայց փառք . եւ կ'երեւի հաւասարակն մամուլոյ ներքեւ, վրձնոյ տակ, թատերաբեմի վերայ, արքայական աթոռոց շուրջ, եւ ամենայն ուրեք : Հայ հանճարն անմահ է. հարուածք եւ կտասանք, հուր եւ մուրճ չեն եղծաներ սուկոյն զեղը, այլ մանաւանդ աւելի կը պայծառացնեն : Տառապնայ ազգ, եղկելի ժողովուրդ, որ քո յետին թշուառութեանդ մէջ անգամ՝ ասղանդով եւ զօրութեամբ յորացելոց աչերը կը խոնարհեցնես. պէտք չէր որ լքուած լինէիր զույրկնից :

Այլազեանն. ահա այն անունն՝ որ իւր պարզութեան մէջ մաքրոյ մեծութիւնն է, վեհութիւնն է հայ հանճարոյն գեղարուեստից մի մասին մէջ. այն անունն՝ որ լցած է բովանդակ Ռուսաստանը, բովանդակ նկարապան աշխարհը : Կը սքանչանայ եւ կը պատրկառի Եւրոպէ այդ արուեստագիտէն. կը սքանչանայ եւ կը հպարտանայ հայն իւր այդ գաւակով :

89, 699